

այդպիսի « յիշատակարաններով » միայն
մի ձեռագիր կայ: իսկ թէ Սահակ և պատ-
կոպուր ինչո՞ւ է սփալւել, ես էլ չզիտեմ:

Մուռմ է մի կարեւոր հարց եւս լուծել,
թէ Տիգրանակերտցի և պիտիպուսը ո՞ր տե-
ղից է վերցրել իւր յիշատակարանի տե-
ղեկութիւնները: Քանի որ ձեռագիրը վեր-
ցրել է Մշոյ ս. Յոհան Գանցից, ուստի
նա ենթադրել է որ Հարիւրաւոր տարիներ
առաջ գրուած ձեռագիրը իւր սկզբնական
գրութեան տեղից չի փոխուել, և կարդա-
ցած լինելով Յոհան Մամիկոնեանի պատ-
մութիւնը կամ աւելի հաւանական՝ Զամ-
շեանի Հայոց Պատմութիւնը՝ փնտուել է
Մուշեղ Մամիկոնեան նշանաւոր իշխանին,
Ոծ քաղաքը և ոմն Գրիգոր Երէց որին գա-
ւառաբարբառով կոչում է Գրիգոր Երէց:

Եր իսկապէս Զամշեանի երրորդ հասորի
մէջ (էջ 307 Գ. ԽԸ) Մուշեղի և Գայլ
Վահանի բաջազործութեանց թուականը
նշանակուած է լուսանցում « 602-ի՞ս »,
որից, համարեա կարելի է հաստատապէս
պնդել որ Մկրտիչ եպիսկոպոսը իւր տե-
ղեկութիւնը բաղել է: Ալյովէս վարուելով
նա, ինչ խօսք, նպատակ է ունեցել բար-
ձրացնել իւր ձեռագրի յարգը, մինչդեռ,
եթէ նա ծանօթ լինէր հայ ձեռագրերի
հետ, Կ' հասկանար որ իւր ձեռագրով
իսկապէս շատ յարգի է, որովհետեւ հայ
պահուած բոլոր ձեռագրերից հնագոյնն է,
ամենայն հաւանականութեամբ աւելի հին
քան Լազարեան ճեմարանի ձեռագիրը,
թէեւ դժուարանում ենք դարը որոշելու:

Յատուկ ուսումնասիրութեան առարկայ
է եղել Խջմիածնի նշանաւոր փղոսկրեայ
Աւետարանը. լուսատիպ վերարտազրու-
թեամբ հանրամատչելի դարձաւ Լազա-
րեան ճեմարանի Աւետարանը. հրատարա-
կուեց Մւլք Բագուէու Աւետարանի ու-
սումնասիրութիւնը, ժամանակն է որ Ե-
րուսալէմի Աւետարանը եւս մասնակի ու-
սումնասիրութեան առարկայ ծառայի:

ՄԱՍԻՆ ԳԱՐԱԳՈՒՅՆ

Վ. Ա. Ա. 1907 20 Յունիսի:

ՊՐՈՅ. ԼԵՄԱՆԻ.

Նիւթեիր Հայուստանի Խնադանի պատ-
մութեան:

Յաւելուած դոկտ. Մարտ Փան Բերշե-
մի, « Արաբական արձանագիրը Հայաստա-
նէն և Տիհարպէրիէն » :

Անցեալ տարւոյ վերջերը լոյս տեսան
մասամբ՝ գիտական արդինք այն ճանա-
պարհորդութեան՝ զոր ինն տարի յառաջ (1898/99) կատարեցին Հայաստան լե-
ման և Բելք գիտնականը: Հրատարակման
համար ցարդ շատ գժուարութիւններ կա-
յին, որոց մէկն ալ գուցէ եր գժուարութիւնն՝
որ ծագեցաւ երկու զիտնոցս մէջ և որոյ
կրակու հետագերը կարելի է տեսնել նաև
ի Zeitschr. d. deutsch morgenl. ges.
հասոր 54. (1900):

Խակայն Պրոֆ. Լեման, որ լլջօրէն
կ' աշխատէր ժողովուած նիւթերուն վրայ՝
այժմ ի մեծ ուրախութիւն զիտնոց՝ ընդ-
հատեց այս լուսաւորութիւնը և կու գայ մեր երկ-
րին հնագոյն պատմութիւնն արձանագրու-
թիւններով լուսարանել. պատմութիւնը
շրջանին երը Հայաստան սակաւին նախ-
ի և ատա Ուրարտու: Կը կոչուէր, և երը
այդ երկրի վրայ կը տիրէր ժողովուրդ մը
հզօք՝ և յաճախ ախոյեան նինուէի բուռն
աշխարհակալաց:

Ուսումնական աշխարհի արդէն ծանօթ
են ուղեւորութիւնը և տեղեկագրութիւնը
Լեմանի և Բելքի, զորս մասամբ ճամ-

1. Գործոյն բուն գրինագիրն է. C. F. Lehmann-
Haupt. Materialien zur älteren Geschichte Armeniens und Mesopotamiens mit einem Beitrag,
Arabische Inschriften aus Arm. und Diyarb. von
Max von Berchem, mit 92 in den Text gedruckten
Abbildungen und 14 Tafeln, Berlin, Weidmannsche Buchhandlung 1907 (20 մարգ): Տպան-
եցած Abhandlungen d. Königl. Ges. der Wiss.
zu Göttingen, philol.-hist. Klasse, neue Folge,
Band IX. Nro. 3. Խնադան մեր յառաջարանին մէջ
սահ ենք, մեր նպատակը չըլլալով ամբողջ գիրը
թարգմանութեամբ բնձայել կիրագրեց թիւ մը փոփո-
խցինք:

բրդութեան միջոց և մեծ մասամբ Հայաստանէն զառնալէն վերջ այլ և այլ զիտական և ակաղեմական թերթերու մէջ հրատարակեցին և որոց ոմանց հայկական թարգմանութիւնը լոյս տեսաւ « Հանդէս Ամսորեայ »ի մէջ¹:

Այսպիս ասոնք աւելի ճանապարհագրութեան մը նկարագիրն ունէին. իսկ ներկայ գործս իրենց խուզարկումներու արդեանց մէջ մասսին՝ որ է ասսուրական² լեզուով զրուած բեւեռազիր արձանագրութեանց միայն պաշտօնական և գիտական հրատարակութիւնն է, թէեւ Պր. Լեման զայն պարզապէս « Նիւթերը... » կը կոչէ ապագայ լաւագոյն աշխատութեանց յոյսուը մեր մէջ արձարծ պահելու համար: Հատորս, բաց ի բնագրի մէջ տպուած 92 յստակ պատկերներէն՝ և առանձինն 14 գեղեցիկ տախտակներէն և անուանց ցանկերէն՝ ունի երեք մասեր.

Ա. մասին մէջ, որ մինչեւ 64 էջ կը հասնի, Լեման կը հրատարակէ ասսուրական արձանագրութիւններն հանդերձ թարգմանութեամբ. կը նկարագրէ անոնց բաղադրականութիւններին, որչափ որ կարելի է զայն մասցած սակաւ հետքերէն ճանչնալ: Այս բաղադրականութիւննը տարրեր ազգաց բաղադրականութիւնն էնեւ բազմատեղով և իրարու հետ խնամութիւններ գտնելով՝ Պր. Լեման կ'ընծայէ շատ հետաքրքրական գրւուի մը խարդիաց ծագման վրա:

1. Լեմանի և Բելը Ռուբատացոց մասին գլխաւոր գրութիւններն այլ և այլ տեղերէ հաւաքելով կը նշանակնեն Հռու, ինչպէս նաև անոնց երեք համբի Հայերէն թարգմանութիւնը:

Ա. ի Սitzungsberichte der Königl. Preuss. Akad. der Wiss. zu Berlin. Bericht über eine Forschungsreise durch Armenien. 1899, VII, p. 116-20. Թարգմանուած ի Հանգ. Ամս. 1899, էջ. 281-4. — Zwarter Vorbericht über eine Forschungsreise in Armenien. Այս եւս թարգմանուած ի Հանգ. Ամս. 1900, էջ 65-8. Տեղեկագիրը Լեմանի և Բելի մասին էն:

Բ. Zeitschrift für Ethnologie; Ein neuer Hrher der Chaldia. 1892, p. 141 ff. (?). 1899, p. 99-132. Լեման և Բել ի մասին.

Գ. Zeitschrift für Assyriologie. IX, p. 82-99. 339-50. XIII, p. 307-322. XIV, 3, (1900 8-նուրբ). Լեման և Բել մասին:

Դ. Verhandl. der Berl. anthrop. Ges., Chaldische Forschungen, 1895 p. 578-616. — 1896 p. 309-27. — 1897 p. 302-8. — 1898 p. 414-6. 489. 522-7, 568-92. — 1899 p. 411-20. 487-9. 608. — 1900, 37. Լեման մասն, իսկ Բելը Դա Reich der Männer, 1891 p. 497 ff.

Ե. Wiener Zeitschr. für die Kunde des Morgenlandes: Von der deutschen armenischen Expedition. IV, 1900, Heft 1-2, p. 1-45. Թարգմանուած ի Հանգ. Ամս. 1900 էջ. 215-9. 248-8. 287-94. 335-40. Լեման:

Զ. Nachrichten der Königl. Ges. der Wiss. zu

գտնուած տեղն և դիրքը և կը նշանակէ անոնց կարեւորութիւնը. իրը քաջ մասնագէս մը իւրացանչիւր թագաւորին կու տայ անոր զրած արձանագրութիւնն՝ եթէ այն՝ սիւալով ուրիշ թագաւորի մը տրուած էր յառաջազոյն, և անստոյգ արձանագրերը հաւանականութեամբ կը վերագրէ այս կամ այն անձին:

Բ. մասին մէջ, որ 65-124 էջ կը հասնի, հետեւանցներ կը հանէ արձանագրութիւններէն և իւր ճամբորդութեան միջոց տեսած կամ ձեռք ձգած իրեղէններէն, որը Աւարտացոց, կամ ինչպէս ինքն կը կոչէ, Խարդիաց անցելոյն կը վերաբերին. կը նկարագրէ Խալզեանց արուեստը քարի և ժայռի վրայ, ջրանցաշինութիւնն, կաւագործութիւնն, և մէկ բառով անոնց բաղադրիրարինն, որչափ որ կարելի է զայն մասցած սակաւ հետքերէն ճանչնալ: Այս բաղադրականութիւննը տարրեր ազգաց բաղադրականութիւնն էնեւ բազմատեղով և իրարու հետ խնամութիւններ գտնելով՝ Պր. Լեման կ'ընծայէ շատ հետաքրքրական գրւուի մը խարդիաց ծագման վրա:

Göttingen. Vorläufige Bericht über die im J. 1890 ergiebenen Ergebnisse einer Forschungsreise durch Armenien. Philol. - hist. Klasse 1899 Heft 1, p. 80-6. Լեման:

Ե. Mitteil. der geogr. Gesell. in Hamburg. Reisebriefe von der Armenischen Expedition, XV, 1899 p. 1-22. 189-221. Լեման:

Յ. Archive für Religionswissenschaft. Religionsgeschichtliches aus Kaukasus und Armenien, II, p. 1-17.

Թ. Deutsche Rundschau. Das vorarmenische Reich von Van, 1894 Քեկաւ:

Ժ. Zeitschr. der deutsch. Gesell. Die neugefundenen Steleninschriften Rusaš¹ II von Chaldia. 1092, p. 101-115. Լեման: — Die Steleninschrift Rusaš¹ II Argistihiinis von Etschmidzin, 1904, p. 161-194. Բելը: — Zwei unveröffentlichte chaldaische Inschriften, 1904, p. 815-852. Լեման: — Այս էջ 859-863. Ein Schlusswort, Լեման:

Զ. Մեր գիտանկ այլ տաճաններ ձեւք զորածելու պիտի բանեց պարզապէս. աստրական, աստղերին (պ. աստղութեան, աստղագույնութեան), մեր արքու առնելով Հռուստը, որոց կը կոչուի Աստրաստ երկրեր, անոր զին մայրացազան և անոր գլխաւոր աստղամաս:

Այսպիս պէտք էլ շփոթել աստրերեն, աստրական (պ. սիւալով աստղաց և աստղագույնութեան վերին աստղ) աստղայն Ասորիք (Սիւր) երկրին ծեմ վերաբերութիւն ունին, մինչ նորա Աս(ս)որեստանի (Ասսիւր) գիտ:

Գ մասն, էջ 125-160, է յաւելուած մը, որ ներքին որ և է կապ չունի նախորդ երկու մասերու հետ։ Հոս Լեմանի խնդրանոց գոկտ։ Մաքս ֆան Բերցէմ կը հրատարակէ այս արարական արձանագրութիւնները, զորս Լեման ի Հայս ճանապարհորդած միջոց ուղղակի կամ անուղղակի կերպով հաւաքած է։ Տոկտ։ Բերցէմ զանոնք կ'ընթեռնու, կը թարգմանէ և լեզուական ու պատմական տեսակէտով կը լուսաբանէ։ Ուրեմն այս երրորդ մասն ևս չէ զուրկ շահեկսնութենէ։ զի մեզի միջոցներ կ'ընծայէ արարական իշխանութեան տակ գտնուող Հայաստանի վիճակին վրայ՝ յառակազոյն հայեացը մը նետելու, իբր գեղեցիկ ու քննական հաւաքածոյ մը ցիրուցան և կորստեան մօտ վաւերագրերու՝ նա միշտ արժանի է մեր յատուկ ուշագրութիւնը զրաւելու։

Ուրեմն ներկայ զործս եթէ ոչ ուղարկի Հայ ժողովրեան՝ գէթ Հայ երկրին հնագոյն և միջին պատմութեան կը վերաբերի, և անոր վրայ սփոռուած զարաւոր անխօս քարերն ու ժայռերը մեզի հասկրնալի կ'ընէ, ըլլան բեւեռազբեր ըլլան արարեբէն։ Երկուցն ալ մեզի օտար լեզուներ։ Ասկայն հոս պէտք է ցաւօք յիշենք, որ ներկայ զործիս մէջ հրատարակուած են ի Հայս գտնուած բեւեռազբութեանց ասսուրերէններն միայն, և թուն Ուրարտացի թագաւորաց ուրարտացի լեզուով զրած արձանագրութիւններն կը սպասեն տակափն հրատարակութեան, թարգմանութեան և լուսաբանութեան։ Կը մնայ մեզ սակայն գեղեցիկ յոյսը՝ անոնց հրատարակութիւնն եւս շուտով տեսնելու։

Մենք կը սկսինք հոս զայս թարգմանութեամբ ընծայել։ Սակայն պէտք ենք ըսել յառաջազոյն որ ստիպուած ենք շատ բաներ զուրս ձգել և երբեմն պարզապէս բովանդակութիւնն ընծայել՝ այդ պարագային յայտնի կ'ընենք ընդհանրապէս թէ խօսողը Լեմանը չէ ուղղակի։ Զգուած կէտերը հետեւեալներն են, առաջին, ասսուրական արձանագրութիւններ որոնք մեր պատմութեան հետ երրէց վերաբերութիւն

մը չունին և զորս Լեման անոր համար հոս կը հրատարակէ, վասն զի զանոնց ինքն իւր ճանապարհորդութեան միջոց ի Միջազետս գտած է։ Երկրորդ, կէտեր՝ որք միայն պատկերաց և տարիտակաց հետ վերաբերութիւն ունին, զորս Լեման իւր զրքին մէջ հրատարակած է և որք մեզի կը պակսին։ Երրորդ, կէտեր՝ որք բանասիրաց շատ անձուկ շրջանակի մը միայն կը վերաբերին։ զոր օրինակ, զանազան ընթերցումներ, ամբողջացումներ ասսուրական բառից, և այլն։ Որդ, այսպիսի կէտերը զանց ընելով, որ չեն վեասեր ոչ մեր դիտած նպատակին և ոչ մեր թարգմանութեան ամբողջութեան, յառաջ կը մատչինք դէպ ի մեր ձեռնարկած գործը այն գիտակցութեամբ, թէ այսու փոքր նըպաստ մը կը բերուի մեր մէջ՝ պատմական ուսմանց յառաջադիմութեան։

Հ. Յ. Ասատրեան

ՅԱՊԱՋԱՅԱՆ, ՀԵՐԻՒԱԼԻՒՆ

Գիտական արդիւնքները՝ յամին 1898-99 ի Հայաստան դրկուած արշաւախմբին, որ Գիտութեանց արքունի ընկերութեան կողմանէ եւս նպաստներ ընդունեցաւ։ կը սպասեն զեռ հրատարակութեան։

Ոչ յառաջընթաց տեղեկութիւնները՝ որք ճամբորդութեան միջոց զրուեցան, ոչ անոր արդիւնքները ամփոփող ակնարկները, և ոչ ալ ըննութիւններն՝ եղած այն արձանագրութեանց վրայ որոնց բնագիրը չկայ կամ միայն օրինակուած քաղուածոյներ կան, կրնային բաւել ձեռը բերուածին վրայ գիտական դաստիարակուած մը ընելու և զայն իւր արժէքին համեմատ զործածելու։

Արշաւախմումբը ճանապարհորդեց զիստորապէս Հայաստան և հիւսիսային Միջազետը՝ արձանագրութիւններով և հնագիտորէն լուսաբաններու համար պատմութիւնը նախահայկական պետութեան, խալզեաց կամ Ուրարտացւոց։

Գիտաւոր արդիւնքն եղաւ ճոխացումը՝

խալդիական բեւեռազրութեանց ատաղձին, որ արշաւախմբին ըրած գիւտերովը կըրկնապատկութեցաւ, յետոյ՝ բայի առանձին և աւելի դիպուածական գիւտերէն և խուզարկութիւններէն այլ սահմաններու մէջ՝ երեք մեծ խմբեր նիւթոյ՝ պատմութեան և քաղաքակրթութեան տեսակչով քընուած երկրին:

Ա. Քարէ, ժայռէ և աղիւսէ արձանագրութիւնը բարելոնական – ասսուրական լիզուով, և քանդակներ բարելոնական – ասսուրական ժամանակէն:

Բ. Նիւթեր յայտարարց խալդիական քաղաքակրթութեան և խալդէացւոց ծագման, մանաւանդ անոնք որ գտնուած են վանայ մօտ ի թօփրազգալէ կատարուած պեղութերով:

Գ. Արարական արձանագրութիւններ, (Թկար. Մաքս ֆան Բերշէմէ աշխատուած):

Ասոնց հրատարակմամբ կը սկսիմ ես, իբր մին արշաւախմբի երկու անդամերէն՝ լրացնելու համար այն պակասը, զոր ընդերկար և խորապէս կը զգայի:

(Աստղանիշը (*)) մը թիւերու առջեւ դրուած ցոյց կու տայ արշաւախմբի ըրած գիւտերը, իսկ խաչանիշը (†) այն արձանագրութիւնը՝ որ այլուր չեն հրատարակուած):

Պեղին Կ. Փ. Լիման - Հառուտ.

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Քարի, ժայրի և աղիւսներու վրայ փորագրուած արձանագրութիւններ ասսուրական լիզուով, քանդակներ բարելոնական ասսուրական ժամանակաւ:

(Հին Ասուրականք.)

Տիգլատպիլսեր Ա. (իբր 1000 թ. Փ.):

Թիւ * 6. Յաղթութեան արձանագրին Եռնդալուի.

1. Տիգլատպիլսեր,
2. արքայ հօր, արքայ աշխարհի, արքայ Ասուրայ,
3. թագաւոր չորս կողմանց աշխարհի,

4. աշխարհակալող նախրի - երկիրներու
5. Ցումմիէն մինչեւ Դահիանի,
6. աշխարհակալող Փիրին երկրին
7. մինչեւ ծովս մեծ¹:

Այս արձանագրութեան Տիգլատպիլսէրի վերագրուիլը կը հաստատուի թէ զրի ձեւէն և թէ բնագրի ինամութենէն նոյն թագաւորի ուրիշ արձագրութեան մը հետ՝ ուր նա տարեգրութեան ձեւով կը յիշէ իր առաջին արշաւանքն ի Նախրի (Prism. - Inschrift Col. IV 43 ff.):

Արձանագրութեանս բնագիրը և տեղը՝ ուր գտնուած է՝ կը հաստատեն մեր ճանապարհորդութենէն առաջիգլատապիլսէրի այս առաջին արշաւանքին ուղղութեան և նպատակին վրայ հղած կարծիքները²:

Ոչինչ զմեզ կը ստիպէ ընդունելու՝ թէ թագաւորը մինչեւ Այս ծով հասած ըլլայ: Բնիքակառակն բնագիրը որոշ կերպով կը ցուցնէ, թէ Տիգլատպիլսեր Ակմանակները Ասորեստանեայց քով կարծանօթութիւն մը Այս ծովի մասին, որ յայտնապէս Ասզմանասար Ակ և Տուրուլաբի-Նինիապ Ակ հիւսիսային արշաւանքներէն է: Այսւն ի հիւսիս կրնար Փիրին ծովու հետ կից ըլլալ³: Նաեւ Նախրի - իշխանութեանց ամենահիւսիսայինը, Դահիանի, ըստ Ասորեստանեայց կը հասնէր՝ ճիշդ կամ անճիշդ՝ մինչեւ ծով:

Թիւ 7. Արձանագրիս Տիգլիսի անցքին բերանը ժայռի մը վրայ փորագրուած է, (ցարդ սիւալ կերպով «Այերենէ Սուփ աղբերաց ցարայրին բերանը» Կ'ըսուէր), թագաւորին պատկերով որ գետն ի վար կը նայի: Տնագիրը, որ էական կէտերու

1. Գեր. թ. Ա. Ասուտալէնեան իւր «Ասորեստանեայ և Պարսկ սիւագիր» արձանագրութիւնը գրքին մէջ այս արձանագրութիւններէն անձ մը հատը թարգմանեած է արդէն. Բայց մնաց հսու զանոնն կրկնին կը թարգմանէն, վասի վեհանայ և թեւերի ուղեւորութեամբ անօնք կարեւոր փափութեաններ կրեցին ընթրցան և առողջացան մէջ:

2. ZDMG 61 էլ 560. և Berliner Sitzungsber. 1898 էլ 117. և Verh. Berl. Anthr. Ges. 1898 էլ. 575.

3. Հմա. Klio IV էլ 399.